

Այսաղիւսակինմէջ յայտնիկերենայ թէ արտին ամէն մէկ մասը ինը տարուան մէջ իրեք անգամ ցորեն կըբուսցընէ, երկու անգամ խոտ, մէկ անգամ մը վարսակ, մէկ անգամ մսրացորեն, ճակնդեղ, լուբիա. մէկ անգամ ալ բակլայ ու խոտ. իսկ անկտորներն որ շատ պտղաբեր չեն՝ մէկ տարի մը կրնան հանգչիլ ու փըտածած խոտով խառնուելով պարատանալ:

Այս կարգով կրնայ երկիրդ պարատանալ ու աղէկ բերք բերել, միայն թէ հողն ալ ցանուելու բոյսին յարմար գայ: Այս կերպը մարդ ինչուան որ 'ի գործ չդնէ՝ կարծէ թէ շատ գժուար է. բայց մէկը երբոր աս աղիւսակին հետեւի, կըտեսնէ որ շատ դիւրին է, ու մեծ շահ կըքաղէ իր աշխատանքէն:

Այնայ մէկը ընդդիմութիւն հանել աս կարգիս դէմ, թէ ամէն երկիր նոյն բոյսը չկրնար աղէկ կերպով բուսցընել: Այս բանիս պատճառը ան է որ կամ երկիրներուն բնութիւնը մէկմէկէ տարբեր է, կամ բնութիւննին ալ մէկ է նէ՝ մէկուն մէջ պարարտ հիւթը պակաս է: Այս ջինին համար պէտք է անանկ բոյսեր ընտրել որ երկու տեսակ հողի մէջ ալ կարենան առաջ գալ: Իսկ երբոր մէկուն մէջ պարարտութիւն չկայ, ան ատեն անոր վրայ մասնաւոր հոգընելու է, այսինքն աղը ու փտտած խոտ խառնելու է, և հողերը փորելով տեղէ տեղ փոխադրելու է. ասանկով անիկայ ալ կըպարարտանայ: Ոյնէ որ երկիրներուն մէջ անանկ կտոր մը կայ որ ինչ դարման ալ ըլլայ՝ չպտղաբերեր, ան ատեն վարուցանի կարգին մէջ պէտք չէ խառնել անիկայ, հապազատ դարմանելու է՝ մէջը այգի ու ծառեր տնկելով:

Ո՞էկն ալ կրնայ ըսել թէ երկու արմտիք, զոր օրինակ վարսակն ու ցորենը ետեւէ ետեւ ցանուելով՝ երկրին հիւթը արդեօք չեն՝ պակսեցըներ ու հողին ուժը տկարացըներ: Այսոր դար-

մանը կայ. վարսակը հնձելէն ետքը քիչ մը ատեն կըթողուս. թէ որ երկիրը շատ պարարտ է՝ բուսած խոտը կըհնձես. իսկ թէ այնչափ պարարտ չէ՝ փտտած խոտ կամ աղը կըխառնես մէջը, քիչ մը ատեն պարապ կըթողուս, ու ետքը ցորենը կըցանես: Անկէ զատ, թէ որ վարսակ ցանելէն առաջ երկու տարի խոտ ցաներ ես, կրնաս թէ վարսակ և թէ ցորեն ցանել:

Հուշես ամսուն մէջ երկրագործին ու պարտիղանին ընէլէտը :

Այս ամսուս մէջ արել իր վերջի բարձրութեանը հասած ըլլալով, ալ կըսկսի վար իջնալ. բայց իրեն տաքութիւնը սաստիկ է, և ցամաքութիւն ըլլալու վախ կայ. ուստի ան արտերը՝ որոնցմէ կուզես երկրորդ անգամ պտուղ քաղել՝ պէտք է աղէկ մը ջրոտես: Այնաս գառները աս ամսուս մէջ խուզել. հաճարը՝ գարին ու վարսակը հնձել, անոնց տեղը մըսրացորեն ցանել, ու քանի որ մատղաշ են՝ հնձել, որպէս զի ձմեռուան մէջ թէ որ խոտ չունենաս՝ անկէ տաս կենդանիներուն: Ոյրենը հնձելէդետե մասնաւոր զգուշութիւն պիտի ընես որ կալին վրայ աղէկ չորնայ, և աղէկ մը ծեծելէն ու յարդին մանրուքը զատելէն ետքը՝ համբարանոցներուն մէջ պիտի դիզես ու նայիս որ ՃՃեկեր չըլլայ: Անասուններուն համար մարտի ապրիլի մէջ ցանած խոտերդ հնձելէն ետքը կրնաս տնկել այլեայլ կանաչեղէններ: Ոյթերուն արմատին հողը նորէն փորէ աս ամսուս մէջ, և ան Ճճելերն որ ամենեին պտուղ տուած չեն՝ քշտէ, որպէս զի հիւթը մնացածներուն երթալով՝ գալ տարի աղէկ մեծնան ու նոր ոստ ձեանան: Ոյնէ որ պտղատու ծառ մը այնչափ շատ պտուղ տուեր է որ կրնաս մակարերել թէ պիտի չհասցընէ,

կրնաս քիչ մը թեթևեցընել, մանաւանդ արդէն չորցածները փետտելով, թէպէտ և ընդհանրապէս աս ամսնուս մէջ շատ փոթորիկներ կելլեն ու հովեր կըփշեն որ ծառերուն դեռահաս պտուղները կըթափեն։ Ինդեղէնները քանի որ բոլորովին չեն հասունցած՝ պէտք է քաղել, որպէս զի խիստ հասուննալով իրենց վրայի փոքոկը չպատռի ու մէջի հատերը չթափին։

Աշխատցուցած ձիերուն առատ խոտ տալու, և եթքեմն երեմն ջուրը խոթելու է . նմանապէս արօրի եզներուն կանաչ խոտէն զատ՝ քիչ մը վարսակ ու սե ցորեն տալու է :

Դշաղիկ մեծցընողը ուր որ հրանունկ, անեմն ու կաղաքոյս պիտի տնկէ նէ՝ պէտք է ան հողերը փորէ կակըղըընէ ու աղբով խառնէ։ Իմէն իրեք տարին մէյմը աս ամսնուս մէջ նարկիզին՝ սոխերը հանելու բաժնելու է, և տնկուած տեղերնուն հողը կակըղըընելէն ետքը՝ օգոստոսի մէջերը նորէն տնկելու է։ Իմսուս կիսուն մեխակները տաշտաթաղ՝ ընելու է, ֆրեկընցած ձիւղերուն վրայ բարակ ձեղք մը ընելէն ետքը հողուն մէջ թաղելու և արեւուն մէջ ձգելու է որ արմատ ձեանան։

ԱՐՈՒԵՍՏ

Ա. Պատու:

Ա. ԱՐՈՒԵՏՆ ԳԻՒՄԾԸ ԽԱՐՈՊԱՅԻ Մէջ գտնուեցաւ 1216ին Շանեղիկտեան կրօնաւորի մը ձեռքով, որուն անունը ՌոՃեր Պատոն կըսուեր . ետքը ուրիշ կրօնաւոր մըն ալ աւելի կատարելագործեց։ Իս գիւմծ գտնուելէն ետքը դիւրին էր հրազենք գտնալը . ուստի քիչ ատենէն հնարուեցաւ թընդանոթը, հրացանը, և այն։ Եղու-

հաննէս Ա իլլանի և ուրիշ պատմիչներ կըսեն թէ թնդանօթը առջի անդամ անդղիացիք գործածեր են գաղղիացւոց դէմ 1346ին։ Ա ենք հիմա նայինք թէ վառօդին բաղադրութիւնն ինչ է :

Ա. Վարորակը՝ ածուխը ու ծծումբը մասնաւոր չափով մը իրարու հետ բաղդրելով կըլլայ վառօդ . և բաղադրածնիւթերուն համեմատալաւելի ուժով կամտկար կրնայ ըլլալ . անոր համար շատ տեսակ վառօդ կըլլայ, որնց վրայ ընդհանուր տեղեկութիւն մը տանք հոս տեղս :

Ա. Ա. Վառօդ շինելու համար գործածուած աղբորակը, ածուխն ու ծծումբը պէտք է աղէկ ըլլան։ Վարորակին աղէկը ան է՝ որուն որ բիւրեղները չափաւոր մեծութեամբ, չոր, պինտ ու թափանցիկ կըլլայ, դիւրաւ չկոտըրտիր, և տաքցած երկալթի վրայ դնելով չըճաթուտիր, հապա կըհալի, ու ծխով մը կըցնդի . համը աղի պէս ըլլար, հապա բարկ՝ բայց զովացընող, և երեմն տոփիպ :

Ա. Վարորակը մաքրելու համար պէտք է առաջ կատսայով կրակի վրայ դընել, ետքը վրան ջուր և քացախ լեցընել, անկէ ետքը վրայէն զգուշութեամբ մը փրփուրը ու աղտոտութիւնը առնել . քանի որ տաքնայ ջուրը՝ մէջի աղբորակն ալ կըհալի . և երբոր ջուրը կըսագի ու աղբորակը չհալելու կըլլայ, պէտք է հալած ջուրը առանց պղտորելու ուրիշ ամանի մը մէջ քամելու ու թողուլոր ինքնիրեն կամաց կամաց ջուրը ելլէ ու մէջի աղբորակը բիւրեղանայ :

Բ. Ա. Ծուխը պէտք է ըլլայ մայր՝ ծառէ . և ծառին ձիւղերը բունէն աւելի աղէկ են . ասոնք նախ աղէկ մը կըլլացընեն, ետքը փուան մէջ կըդնեն որ բոլորովին ածուխն դառնայ, և զգուշութեամբ փուռին բերանն ալ կըգոցեն ու կըթողուն որ ածուխը ինքնիրեն մարի :